

ՍԱՑԵՆԱԳՐԱԿԱՆ

ՏԻՄՈԹԵՈՍ ԿՈԽ Զ

ՀԱՅ ՄԱՍՆԻ ԸՆԴՐՈՒԹԵՆ ՌԵՆ ՌԵՆ

Կարօս է մանր ուսումնասիրութեան ջ. դարն, որ հակառակ ցայտիմ մըութեան մէջ ինք զինք ալյասացընելուն, որ աւուր Հայոց եկեղեցական եւ մասնենագրութեան պատմութեան նշնաւոր գարագլուխներն մին կը հանդիսանայ: Աւրախալի է ըսել: որ քայլայցան եւ կը քայլային տակաւ տակաւ զայն մժագնող ամ պերն, եւ դարն կը պարզուի իւր սեպհական երանդներով մեր աչաց. շնորհիւ յերեւան ելլոյ յիշատակարաններուն Յայտնի է այսօր Միաբնայ վարդապետութեան մուտքն ի Հայո իւր մանրամասնութեամբն¹, որ յինքեան ջ. գարու պատկերն է միանդամայն: Բաւական չէ սակայն եկեղեցոյ արտաքին՝ պատմական անցեալին յայտնութիւնն միայն, կարեւոր է նաև մատարուր կինաց պատմութիւնն յերեւան հանել որոշ գծերով. մատաւորապէս թէ որ չափ եղաւ նոր հոսանքին առաթած յեղացըընթիւնն նաև մատենագրան տեսակետով, որ պարզուած չէ տակաւին: Նոր վարդապետութիւնն հարգաւ գրաւոր ալ քարոզուած պիտի ըլլայ ազգին մէջ առ առաքեալներն: որչափ ալ աներկրայական է այս, հետքերն չեն երեւար բնաւ: Խնդիրն կը հայի յահակապէս հայ թարգմանական գրականութեան: թէ յիրական վարդապէտին վարդապէտութիւնն նաև գրաւոր բնաւ իւրաքանչ գրութիւն առ առաքեալներն: Այս կարգի գրութիւնը, որով եղած են բաւական յաճախ թուով, կարու են այժմ յատուկ ուշադրութեան ազգային գաւառաբանական պատմութեան ուսումնասիրութեան համար. այնու մանաւանդ, որ այս թարգմանութիւնը կատարուած են ժամանակակից մը առաջ կամար եւ կարելի չէ ալ նկատել, ինչպէս օր. Համար ներելի է նկատել ոսկերեանի Մեկնութեանց, Բարսղ Վեցօրէից, Եփրեմի, Եսեբեայ Քոնիի կոնին եւն թարգմանութեանց ազգեցութիւնն իւր գարուն (Ե. գար), երբ համեմատարար աւելի կիրթ եր եւ ուսեալ եկեղեցական կղեն եւ քաջ ամրակոր օտար վարդապետութեանց հանդէպ, քան յաջորդող գարուն, երբ մէն մի հատուածի թարգմանութիւն իրեւ կինսա իւս:

1 Զենոնի եւ Անաստասյ թժթէրն զիտրոսի եւ Ա ակի թշթէկութեանց հետ թարգմանուած առուելէնէ Զ. գարու ասպին քառորդն, ունինք թիզոց Գրէմի մէջ, էջ 269- 271, 277-78.

2 Հայու երեւանին թիզոց Գրէմի հերանելոյց Յավհանու: [Հայոց] եպիսկոպոսապէտի, Ապացոյ յերկուց ընութեան առել զիրկիլ եւ կամ մը մեռ թիւն (էջ 29-40) գրուած է, թարգմանուած սղնպէս Զ. գարու առաջին քառորդին:

3 Հայու երեւանին (Հանդ. Ամ. 1908, էջ 155-56) ունարկուածն է Հայատաբարգունի եւ իմաստագունի եւ առաստանաբարգունի երաւար՝ որորմիւս Պետրոս Տերամի ինդալու իրագրեալ թուղթն, հրա. Գիրք Թիզոց, 99-107: «Պատմուածուն կը յարակեռի Արթ մին առ Մունկա թշթէրն (Գրէմ. թշթ. 119-127) աղքիւը»:

4 Գիրք Թիզոց, էջ 126:

¹ Հմն. E. Ter-Minassiantz. Die armenische Kirche in ihren Beziehungen zu den syrischen Kirchen bis zum Ende des 13. Jahrhunderts. Leipzig 1904. S. 30-59. Առ այս մատենագրական՝ Հայոց Ամ. 1907, էջ. 252-261 Գուրցեամ. Հ. Ե. Երաւան-Հեղեցիկ կեցելով. Բ. (արտիպ): - Ամբեալ Հ. Ե. Գետրոս Սինեաց եպիսկոպոս, Հայու Ամ. 1903, էջ 245-252 1904, էջ 18-22, 77-83, 105-113:

1 Գիրք Թիզոց, Տիզոց, 1901, էջ 49:

պարէն մը, ժամանակակից տագնապին զէմ սպառազնինելու համար զէնք մը կը կատարուէք: Այս իսկ պատճառակ մերթէք յարդ հարկ է շնորհել ամեն դցզն համարուած յիշտատակարանի, որ դարսու նշմարն կ'երեցնե վրան, — ինքնագիր թէ թարգմանութիւն, — որով մայն կարելի պահ ըլլայ ուսումնասիրել Զ. է. եւ յաջրդ դարսոց Հայերու մատուր կ'եանքը եւ աստուածաբանութիւնը աղքիւներու վրայէն:

Այս կարգի գրուածներէն ունիք այսօր ի ձեռին ընտիր հրատարակութեամբ անպայման գնահատելի գործ մը հայերէն Տին թարգմանութեամբ Տիմոթէոս Աղքասանդրացոյ՝ “Հականառութիւնն առ սահմաննեալն ի ժողովլիյն Քաղկեդոնին”, գրութիւն մը, որ հակառակ նախնեաց վրայ ըրած մեծ ազդեցութեան, երկար ժամանակ մատուսած էր կորսար թէ յունարէն բնագրովն եւ թէ հայ թարգմանութեամբ, գործը իւր կարեւորութեամբն կ'արժէ առ սանձինն ուշադրութեան:

Հեղինակն Տիմոթէոս, ժամանակակիցներէն “իւր վոխուութեան համարն ծաղքական անուամբ Անօսոր յորչորչուած, զրո նախնիք թարգմանած են հայերէն “Կուզ²”, էր մին և, դարու Բ. կիսուն Միաբնեայց կուսակցութեան պարագլուներէն, որոնք Ասորիք եւ եգիպտոս իրենց բովանդակ ուժովն՝ բուամբ, բանի եւ գրով ախոյեան հանդիսացան քաղկեդոնի ժողովշն սահմանին գէմ Տիմոթէոս արդէն Նփեսուն 449ի ժողովշն մէջ “առընթեր, էր իւր “Անատոլիս երեց, եղօր հետ³ եւ զեր կուսակից Գիոսկորոսի, որոնք աշակերտած ալ կը թուի եւ ընկերացած անոր պատրիքն ի գանգրաւ: Իւր ասպարէզն ալ եղաւ Աղքասանդրիա, ուր 457ին յաջողցաւ խուժանի միջնորդուա-

¹ Տիմոթէոս էպիսկոպոսապետի Աղքասանդրիա Հականառութիւն առ սահմաննեալն ի ժողովշն Քաղկեդովն՝ Խմբածին, 1908: Տ² էքս Լ³ +398+2 Տախու:

² Առնարք Անօսոց բառ, որ կուսակցութեան Եղիշ. Հայրապետի առ Ապրա Թղթին մէջ (ԱՐԲ 8. 1896, էջ 254) փոխուած է “Կ զուրուս, երեքասափի նշանակութեամբ գործածուած է Հիներէն բանին 1-դասական առութե ոլուատուն 2- Յնոնց քով սացած է նուե Կուզ⁴ և մասան: պայտէն նուիր ՄԵԿ. Մասթէի, Տառ. Է. 121: յուն. որդ տան ալօնօրան նօնիլոյ, կը թարգմանուի: “Զաղապինն իշտց, նյնպէս Փոտայ առ Զարարին թղթին մէջ “Տիմոթէոս Աղքասանդրիցն, որուն հուն-Կուզ⁵ անէն գրելու գոկ Քուզ⁶ թուզդ առ Հինոս: Վարդապետ, 75 էջ: Իսկ 3-Նոննու թարգմանէն փոխած է երկիրս Աւեն (էջ 13, 74), որոն վաս խօսած է ենք Կուզ⁷ և մասն Հմմու: Յաջ. Հրատարակիւներու, էջ Զ:

³ Հայանառ. 35: Հմմու: Գիրք Կայսերաց, էջ 88-7:

թեամբ զՊրոտերիոս Մկրտարանին մէջ ի կենաց սպառազնով՝ յափշտակել պատրիարքական ամոռոն. սակայն շուտով սիպոււցաւ թողուլ դահն (460) համանուն Տիմոթէոսի, “որ սնուաւնեցաւ Փուասուն, եւ աքսորուիլ եղօրոր հետ, Կ. Պոլոյ վոյակն նախ ի գանգքան եւ ապա ի քերսն, ուսկից Լեռն կայսր մահունքն ետքը վերագառնալով ի Կ. Պոլիս: Բասիկսոսի հրամանան գրաւեց կրկնի Աղքասանդրից աթողը (476). բայց այս անգամ ալ երկար չուեւեց աթոռին վայ եւ տարին չողորած գահավետ ըլլալով՝ վախճանցաւ Աղքասանդրից († 477, Յուլ. 31) խոր ծերութեան մէջ, ըստ ունաց ինք զնիքը թունաւորելով²:

Տիմոթէոսի կեանքը կուուիլ եղաւ թէ բանիւ եւ թէ գրով, բայց գժբախտաբար իւր գրական գործունեութեան մասին շատ դոյզն է մըր ծանօթութիւնը: Բիւզանդական մատենագիրն իրենց գաւանաբանական գրուածոց մէջ կը յիշտատակեն յամափ Տիմոթէոսի³: ‘Այդքրօււուն (Հականառութիւն) գրութիւնն “ի բազում գիրս⁴, նաեւ Ծնյշրամաւա հատա դիշ Ծ սոնծուն Խալդինոս հաւ տօւ տօմու Լեոնտօս (Ըարագրութիւնք առ ժողովն Քաղկեդոնի եւ տումարն Լեռնի)⁵: Կամ գրուածք մ'ալ կը Նշանակէ W. Wright բրիտանիական Միւսէունի ասորերէն Ենուագրաց ցանկին մէջ Տիմոթէոսի “Գիրք Նիդգէմ ժողովցան Քաղկեդոնի” (Cod. Mus. Britt. Addit. 12156), որ 562ին ընդորինակուած կ'ըստի: Ապահովակուայրէն ի սորացիւներն ալ միեւնոյն մատենան Կախարէն, որ ի կարգին կու գայ կը հաւասարի հայերէն “Հականառութիւն առ սահմանեալս ի ժողովշն Քաղկեդոնին, գրութեան: Այս նկատմամբ թէեւ կը պակսին մանրամասնութիւնը, բայց կարելի է հաստատել առանց գեղեւելու: ‘Այդքրօււուն համար, ինչպէս կը տեսնուի Ցոււ-

¹ Գիրք Կայս. էջ 67. յուն. գիաց, քօնաց լցու? բառեն ըստ Թէոփանեց կը յորդունեւ լեսոհ սպիտակ:

² Կննագրութիւնն գեղեցիկ մէջ բրուած է Յանաչանին մէջ, էջ Զ-թ: Հմմու. եւ J. Hergenröther, Photius, Patriarch von Constantinopel, Regensburg 1867, I. 93-116:

³ Հմմու. K. Krumbacher, Geschichte der byz. Literatur, München, 1897, p. 53: “որ սական յամուն Տիմոթէոսի իմացուած է Տիմոթէոս Գ. Աղքասանդրից պատրիարքն (519-535):

⁴ Migne, P. gr. 86, 273-4. 88, 1127-30.

⁵ Migne, P. gr. 88, 437-441.

⁶ W. Wright, Katal. p. 639-648.

⁷ ԱՐԲ, 1908, էջ 588.

արեւայ, թղթէն¹, ուր վկայութիւններ կը բերուին այս մատեանէն: Տիմոթէս յօրինած է զայս անկասկած իւր ապօռանաց օրերուն ի գանգրան եւ ի քերսոն 455—465ի միջները, Հայերէն թարգմանութիւնն կ'ընծայէ առ այս կոռուն: Ա. գիրքը գրուած է 457էն Մարկիանոսի մահունէ յառաջ եւ դիսոկրոսի մահօւընէ († 454) ետքը Տեղիսակն կենդանի կ'ենթագրէ (էջ 150) տակաւին զՄարկիանոս († 457), դիսէ Հռոմայ անապատանալը (էջ 150) գենսերիկոսի առջեւ (455): Կ'երեւայ թէ յօրդորուած է նա զրութեան դիսոկրոսի խորհըրդով (Հմտ. էջ 280) եւ Ա. գիրքն արդէն ի գանգրան սկսած²: Բ. եւ Գ. գրքերը, որոնք կը պահին Հայերէնի մէջ, գրած կ'երեւայ 460ի աքրոքին ժամանակ ի գանգրան եւ ի քերսուն, դոնէ Գ. գիրքը հոս գրած է ըստ Յուսունինայ, Արշաբանին խօսելն ալ զայս Վախուրին, ուր շատ գառնութեամբ կը խօսի իւր Հանգամանաց զրայ եւ. Կ'ուղղէ սուր խօսեր ժամանակից զինքը ապօռել տուող կայսեր (Լեռն) դէմ (էջ 331):

Գեննադիոս Մասիհիացին³ կը յիշէ իւր De scriptoribus ecclesiasticis գրոց մէջ, թէ թարգմանած է նիքը Տիմոթէսոսի առ Լեռն գիրքը (libellus), ուր Ա. Հարց վկայութիւններով ջնացած է, կ'ըսէ, զկայրը խարել, Լեռնի տոմարն ու Քաղեգորին ժողովըն սահմանն մղրաբակն ցուցնել, եւ արեւելեան բոլոր եպիսկոպոնները նեստորակն ներկայացնել: Կ'արագրութիւնն կը տեսնուի թէ ախարիուած գիրքն անկախ⁵ գրութիւն մ'է Հականառութիւնն, եւ զոր կը յիշատակէ նաև Անատասա քհ. Սիսայերի⁶:

Բաց ասկէ ումի Տիմոթէսոս Տրամախոսութիւն (dialog) ընդ Կալվինեա Աղքասան դրացն, սուհից հատուածներ զահած է Լեռն դիս Բիւզանդացի⁷, Վատիկանի արաբ. Զեռա-

գրաց մէջ (թ. 172) կայ նմանապէս ապահովապէս իրմէ, դաւանաբանական ճառ մը զոր լատ. թարգմանութեամբ Հրատարակած է Անգ. Mai¹:

“Հակամառութեամբ, դիտած է Տիմոթէսոս Տեղբել Լեռնի Տուարը եւ Քաղեգորինի ժողովըն սահմանը, կամ մէկ խօսով՝ ի Քրիստո երկու աստուածային եւ մարդկային անհան բնութեանց վարդապետութիւնն դատապատել իրեւ Տեղբելի կուտածութիւն եւ նոյն Նեստորի եւ Թեոդորոս Մոպսուեստացւոց Վարդապետութեանց՝ Հակառակ հին հարց ուսուցածին, եւ թէ ըստ մարմնոյ մեզի Համագոյակն ըլլալով Հանդերձ սեկաց մաց եւ այսպէս Ստուածն (Հմտ. էջ 1): Կամ ըստ գեննադիոսի զանայ ապացուանել երկար վկայութիւններով սուրբ Հարց զրուածներէն (էջ 2—34 եւն), զորով առաջիկայ Հարցին Համար կը նկատէ Կ'ոգեկան զրահն ուղղափառ հաւատոյ, (էջ 36): Իրեւ հիմ իւր Հաւատոց Ա. Հարց վկայութիւնը ի մէջ բերելէ եւոքը կ'անցնի Հակամառել Լեռնի Տուարին (էջ 52—144) եւ Քաղեգորին սահմանին (էջ 144—256) գէմ. Հոս իւր ընարած յօրինուածութիւնն է նախ ի մէջ բերել Տուարէն Հատուած մը, ցուցնել Համարմատ Նեստորի, Պաւլոս Ամաստացւոց եւ Թեոդորեամբ վարդապետութեանց, առ պիս Ա. Հարց վարդապետութիւնը եւ ապա իւր իոր Հրագածութիւնը: Գրութիւնս այսպիսի յօրինուածութեամբ անպայման յարդ կը ստանար ժամանակակից վար վիճանց ժամանակ եւ անսպառ աղքեր մը երկարնակներու գէմ վկայութիւններ Հայթայթելու Համար: Այս հին պատճառաւ քիչ ժամանակէն տարածուած է ամեն անկիւն:

Հայերէն թարգմանութիւնն պահուած է Ելփածնի թ. 1988 (կար. 1945) Զեռապէրին մէջ, զրո առաջնին անդամ ծանօթացոց գիտական աշխարհին կարապետ Ա. Միգնեի առ պատճառաւ քիչ ժամանակէն տարածուած է ամեն

¹ Ա. Migne, անդ. 269—274.

² Migne, P. lat. 58, 1106.

³ Արքահաններին դիտակրոս սի վկայութիւնն անին, ապա Աշխարհին, յետ այսորին ի կանգացացոց քաղաք, ի Պաֆլոպոնի, ուր ուր զարաւան կաստեացած Հականա:

⁴ Գ. Տէր-Միքունան (ԱՐՏ. 588) կը շնոթէ անձ Կ. Պուշկարաբար Գեննադիոս (458—471) հետ: Գեննադիոս Մասիհաբի քահանան Հայերէնած է Ե. Դարու Փերին բառորդի: O. Bardenbewer, Patrologie, Freib. 1894.

⁵ Migne, P. lat. 58, 1102.

⁶ Այս կը Համարին Հրատարակիւք (Յան. Ժ.Ա. էւ Տէր-Միքունան (ԱՐՏ. 588):

⁷ Migne, P. gr. 86, 274.

⁸ Migne, P. 86, 275—76.

Արարատի մէջ 1897ին “Տիմոթէոս Ելուրոսի նորագիւտ երկը եւնորա մի քանինոր հատուածները նախնի հայրեցից առած, յօդուածով”¹. երբ կը Խոստանար նաեւ Հրատարակել ամորզութեամբ, եթէ ձեռնուու ըլլային պարագայք, դործը մնաց անյալող մինչեւ ներկայ տարին, երբ աջակցութեամբ Երուանդ Արք.ի Տէր-Մինասինց եւ ծախիւք Սուքիսա Ալլեպ.ի Պարզեանց լցու տեսաւ. Տիմոթէոսի եպիսկոպոսապետ Աշքանանդրեայ Հակածառութիւն առ սահմանեալը ի ժողովյն Քաղիւեղնին, խորագոյն ներկեւ ամենայն մասամբ համապատասխան գիտանկան զարուս պահանջնանց², Հրատարակութեան հիմ առնուած է Էջմիածնի յիշեալ ծանօթ մակաղամեայ ընտիր Օրինակն միշն մեսրոպան գրով: Հրատարակներու կարծեք “այն մագաղաթը, որի վրայն գրուած է, այնափ հիմ է, և անուագրի գիրը այնափի հնութեան գրում է կրում, որ գրուար կարող է ձեռագիր թ-ժ-գ. դարից այս կողմ գրուած լինել”: Այսպիսի հնութեան մէջ գեղեցիկ կը պատկերէ ձեռագիրն նաեւ բնագրին հին ուղղագրութիւնն եւ գրչութեան հնախօսութիւնն. առ այս գրած են նմանատպութեամբ իրեւ նմայ երկու էջ (տախտակ Ա. եւ Բ.): “Այս տեսակեալից, կը գրեն Հրատարակիչք, լըլուագէտների եւ բանսաէրների համար ներկայ զրուածքը առաւ նիմ է մատակարարում” (Յուզ. էջ Իթ.): Ձեռագրին ընթերցուածք այսպիսի նպատակաւ պահպանուած են Հրատարակութեանս մէջ ամենայն ծշութեամբ³:

Թարգմանութիւն կատարուած է ուղղակի յօւնարէն բնագրիւն, որ կորուած է պաօր: Յառաջ քան թարգմանութեան հանգամանքներն դիտեն, խնդրու արժանի է հոս հայերէն

¹ ԱՐՄՏ. 1897, էջ 251—257:
² Լուր Յառաջարար (էջ Խ-ԴԻ): Բայկանակութիւնի թիւթաց (էջ Խ-Խ), Յանկ Բայկանակութիւնի թիւթաց (էջ 355—361) եւ Յանկ Նիւթաց (էջ 362—398) գեղեցիկ թարգմաններ եւ Երկու լուսաբան տախանիկորդի Հրատարակաց հմուտ, թեան նախնական երեկո Հրատարակիւլու հանգամանց, Ներու դիտազութիւն մ’առ այս փափաքցի էր Պահանիւթացին փոքր ինչ ընդարակագոյն տեսնել, ներս առնուած նաեւ նորակերս եւ առագիր բարեցն, որոնցմանց բարական հարուստ է մատենագրութեան:

³ Ա. ելքը է ըստ թէ կիրագրութիւն եւ ինչ ինչ յայտնի վրակացաւ ուղղական մէջ նաև առ է Հրատարակութեան մէջ, ծանօթութեան մէջ նաև առ է Հրատարակութեան մէջ, կիսագրութեանը մէջ գրասարար պատուաց դիտացին ընթերցուածք: Կիսագրութեանը գրասարար պատուաց դիտացին համար հետեւողութեամբ եղած ան կ’ըստ մասաւանդ մէջ եւ նոյն հատաւածի այլ եւ այլ կրիսութեանց մէջ:

Թարգմանութեան ամսողջութիւնը, որուն մասին զլացած են Հրատարակիչք իրենց խօսքը: Կար բետու է այս կետի ուսումնաբարակութիւնը, վաս զի ներկայ Հրատարակութեան մէջ ունիք միայն մէկ գիրք, մինչդեռ յունարէնն երկեք գրքին:

Թարգմանութեան ամսողջութիւնը, որ միայն Ա. գիրքն կը ներկայացընէ: Անոր միտ գնելով հայերէն թարգմանութեան, կը նշանարուի հնա ալ անարակ թիւն այս մասին. այսպէս Ծիմոթէոսի հիր վերշաբան թեան մէջ կը գրէ: “Հարագիտցի նախ այսպիսի մատենան Աստուծոյն ըայից, որպէս ուսայ ի սրբոցն աւ ետարանւած եւ ի սրբոց առաքելոց եւ ի սրբոց մարգարեից ի սրբոց եւ ուղղակառաց եպիփողոսապետաց, որ իօսած է գքիրիսոսու “յերկուս թնութիւնն բաժանուած ներու գէմ” (էջ 329—30): Այս մատեանն ըստ մեղ է Հակածառութեան Ա. գիրքը՝ հայերէն թարգմանութեան 1—314 էջները, զրո գրած է 455—457ի մէջբը:

Գրութեան վրայ բատական ատեն անցնելուն եաբը, իւր բացատրութեամբն սիր յոլով ամանակաւու, կ’ըսէ, “գարձեալ... ըստ չափոյ զր աւանդեաց ինքն Տէր իմաստութեան ինձնուատիս, գրեցի եւ արժմ յերկուս մատեանն, ընտրեալ գարձեալ ի սրբոց գրութեանց եւ զվարգապետութիւն սրբոցն եւ ուղղակառաց եպիփողոսապետացն, (էջ 330): Հատ պարզ է հոս ալ իմաստը. եւ այսու բաղկացած կ’ըսլայ Տիմոթէուի գործքը երեք գրքէ: Հայերէն թարգմանութիւնն մէկեւ ամբողջութեամբ հասած չէ մեղի: բայց կը նշանարուին Բ. եւ Գ. գրերէն հետքերը. ըստ մեղ ներկայ Հրատարակութեան 1—316 էջներն Ա. գիրքն կը կազմեն (յուն 256—314 էջներն գրուած են իւր յեւլուած. հման 256. իսկ 314—16 էջներն են Ա. գրութեանի գործքը երեք գրքէ: Հայերէն թարգմանութիւնն մէկ ամբողջութեամբ հասած չէ մեղի: բայց կը նշանարուին Ա. գրութեան շետ ուսի թէ Ա. գրու բովանդակութեան հետ ոյն էր նիմն: իսկ Գ. գրու մասն կ’երեւան էջ 317 գրուած յաւելուածք, որոնց նիմթն բոլորովին այսրի է Ա. գրու հետ. վերջաբանն ալ Գ. գրուն է: Հրատարակիչք (էջ Փ) վերջաբանն մէջ յիշուած Աստուծոյն բայից, մատեանով Ծիմոթէոսի ինքնուրոցն մէկ աշխատութիւն կ’ենթագրեն, իսկ գրեցի եւ այժմ յեր-

կուռ մատեանս, խօսքերն կ'առնուն ներկայ Հաւականութեանս մասին, զոր երկու գրքե բաշ-կացեալ կ'նոնթադրեն (Ա. մաս, էջ 2—34. թ. մաս 52 ցվերջ): Բաց անսեղի է այսպիսի մելուսթին, այսու որ այս թ. մաս համարուան անբաժին կերպով կը յաջորդի առաջնոյն, եւ հէ կիսակն ըստած էր արդէն առաջնին էջերուն մէջ (էջ 1, 52) թէնախ Ս. Հարց վկայութեամբ պիտի ցուցընէ մարդեղութեան վարդապետութիւնն եւ ապա պիտի վիճէ Լեռնին Տումարին գէմ¹:

Արդեաք ամրողնեմեամբ՝ երեք գրքին ի մասին թարգ մանուած էին ժամանակին եւ ապա կորուսած մաս մը (Բ. գիրքն եւ Գ. գրոց մէկ մասը): Հրատարակիչը բան մը չեն նշանակեր Չեռագրին թերութեան մասին: Պէտք է դիմել որ Եեւագրին մէջ Բ. գրոց նորագրով կ'աւարտի Էլլը. այնպէս որ անտեղի չէ ենթագրել Չեռագրին մէջն իմբթերու անկուսած: Հնոց ծանօթ կ'երեւայ աւելի ընդարձակ բովանդակութեամբ քան որ մենք ունիմք: Ցուրտաւայ Մոլուս եախի կուսուս ուներ՝ զգարաս Տիմոթէոսի բովանդակ². Դժբախտարար անեղական բառն գիրք, կը միջանէ խօսքին իմասն, թէեւ՝ զգիրն բովանդակի, թուոց յաճախութիւն կը ցուցնէ: Կոյնպէս մութ է Պետրոսի (Անտիփաց-ց³) թղթոյն խօսքերն: «Եւ ունի քո աստուածիրութիւնդ զամենապատռավանին եւ զերանելի հաւրն մերց Տիմոթէոսի զգիրն որ ընդգեւմ Քաղկեդոնի ժողովն, ... գիտէ քո իմաստութիւնը յայուշասացելոց զրոց երանելոյն Տիմոթէոսին»: Այս մժութիւնն կը պարզ է

፩፻፲፭ የፌዴራል ፪፭

Տ Հ մ մ ա . Կ ո ր ա յ ի թ ու ղ թ ը . Հ ա ն դ . Ա մ ս . 1908 . է ջ 156 :

սակայն իշխանների թ. 454 Ձեռագիրն, ուր
կը գտնուի 4. Հատուած Տիմոթեոսի Հակամա-
ռութեանէն (Հրա. էջ 335—342). Հատուած-
ներուն երեքը կայ Հակամառութեանսէջ. բայց
ոչ չըրորդը՝ “Նորին” (Տիմոթեոսի) ընդգետմ
Լեռնին զիլյոյն Իր. Հենգն. Ալ. որինեալու խո-
րագով որ ոչ այլուստ ըլլպար է, բայց իթէ Բ.
Եւ Ք. Կորուսեալ զրբերէն: Նման Հատուած
Ալա կը գտնուի Մտիքանու Խմանսաւէիր քոյ!՝
որ Նոյնաւէ գյուղին չունիներկայ Հրատարա-
կութեան մէջ: Զարձնանալի չէ մեր ևնթագրու-
թիւնն. ծանօթ Ճեռագիրն մնակ է. Հետեւաբար
չունի ամրողութեանը որ եւ իցե վկայ: Պէտք է
Համեմատել առ առաւելն Քրիստ. Միւսէնի ա-
սորերէն Թարգմանութիւն հետ, իթէ Համեմատ
է ամէն մասամբ Հայոյն: Հրատարակիչք ք
Քր. Լոօփսի ասորերէն Թարգմանութեանէն յա-
ռաջ բերած շնչառորի Հատուածներն Համեմա-
տելվ Հայ Թարգմանութեան հետ կը գրեն.
“Այդ Հատուածները մասամբ Համապատասխա-
նում են այս զբիք մէջ եղածներին, բայց մէջ
մասամբ տարբեր են եւ կարծել են տալիս, թէ
բրիտանական Մուուկում ասորերէն Ճեռագիրը
Տիմոթեոսի մի այլ նման աշխատաւթիւն է բո-
լնադակում իւր մէջն (էջ ՔԲ): Անցիկ կարեւո-
րագոյն Խնդրոյն՝ Հայերէն Թարգմանութեան
ժամանակին:

Արտ. Գ. Տեղական ԱՄՐԸ. 1902, էլ. 318-
առաջ. Վաղարշապատ, 1902 Էլ. 35: Սահմանա-
ած առ այս գործությունները, առ 127-131-
218, 24-առ 132-137 - Տիմ. 218, 32, 250: 15-
138-145 էնոյ այդ մասն Հրատարակութեան մէ-
րք ասաց առ առ Հայութական թեատրութեան երեք
և ալ. Երկրությ Կիրքի Հղբառական Պարագա-
պատ. 113-120 - Տիմ. 198, և. առ 481-470-
8 դրէնն եւ մի Յուլ. Երանակմանց ի Հայ-
ութան (առ 478-484 - Տիմ. 276) հման. այս ԱՄ-
ՐԸ. 1908, էլ. 565: որ մասնակի քած է գո-
տական մայս երեք Հատուած: Ու զարութեան առ-
այս դեպավան խոս Սահմանական գործ ու Փա-
ռանաւ, որ (Գիրք թի. 284-85) խոս Հատուածները
գործ թիւներն են. Հատուածները մէջ մաս վեր-
ապահութեան երեքը գուման ապահովա-
ման և պահ է փառակ կրուած գրեթե մէջ-
ուն ի խօսք պարու:

Հ. Տ. ԱՎԻԿՈՎԻՆ